

Գ Ն Ա Ք Ր Ա Վ Ա Ն

ԱՆՆՈՐԳ ՄԸ ՀՈՅ ՀՆԱԳՐՈՒԹՅՈՆ ՎՐՅՈ

(Ըրտառաւորութիւն)

Ազգագրական ցանկին եկեղեցական մեկու թիւնը ժողովրդականալէն առաջ, գործածած ըլլան Արարատ անունը, մանաւանդ որ Բիւզանդ եւ ուրիշներ Ս. Գրքին թարգմանութենէն ետքը գրուած են:

Երկրին Բիսյան ու նախահայերուն խաչտեան կողուելէն ետքը, Արարատն ու Արմէ անուններէն աւելի, (Փռիւգից սահմաններէն արչաւող արիական ժողովրդի մը խաչտեանց խառնուրդն կազմուած) ազգին ինք զինք հոյ անուանելն անոր մէջ արմատացած կը կարծենք՝ որ եւ անննօթ մնացած է գրայի երկիրներուն: Այս բնիկ ազգային անունը, հոյ, եւ խորենացւոյն սա հասածը՝ թէ "աշխարհս մեր կոչի յանուն նախնւոյն մերոյ Հայկայ՝ Հայք" ճիշտ կը գտնենք. միայն սա տարբերութեամբ՝ որ ոչ թէ Հայկ մեր նախահայրն ու պատմական անձ մըն է, այլ պաշտուած աստուած մը, որուն առնուով ժողովուրդը հոյ կոչուած է, ինչպէս Խալտեան՝ Խալտեան աստուածին անուտով: Մեծանուն Հ. Ալեւան (թէեւ քիչ մը իր սուղորական պահպանողական հոգւով, բայց) կը նշոյնացնէ մեր Հայկը Փռիւգացիներուն՝ ՊԱՐՄԱՆ, Մարտիաս սրնգահարին Տորը հետ (Հմմտ. Հիւ հոտարտ Հոյոց, էջ 239): Համեմատական կրօնագիտութեան շնորհիւ, քալլ մ'այլ աւելի առաջ երթալով, մեր Հային ու Փռիւգացիներուն ՊԱՐՄԱՆ կը նշոյնացնենք մերայի Ագնիին ու լտ. igniին հետ: Ասոր եւ ոչ մէկ վարդապետութիւն, գրութիւն կը հակառակի (ոչ Արքիւ Լիֆիւլի Կրժժե էջ 326—339, ոչ ժիւրք ԲԸ Ռէյլի Միլիթանովիւն, էջ 138—144, ոչ Է.Պ. Բիւրնովի Կրժժե էջ 11—29, 68—70 եւ այլն, եւ ոչ Պալ Մոտիլի Պարտիալ հոգեցեղ, էջ 257—268): Հայկայ երկրի համաստեղութենէն մէկ կազմելն ալ ասոր ապացոյց է (Հմմտ. Հ. Ալեւան, Հիւ հոտարտ Հոյոց, էջ 114—119): Ըստ հետու պիտի տանի զմեզ, եթէ մանրամասն համեմատենք ու քննենք Հայկին հետ Ագնիի ծագումն ու պաշտօնը, որոնք աւելի ընդարձակ հետազոտութեան մ'արժանի են:

ԳԻՇՈՐՈՒԿ ԳԻՇՈՐԱՅՍ

Կ. Պոլիս, 17/29 Նոյնմբնի 1897:

1 Փռիւգացիներուն հոյոց համացեղ ըլլան պայտուան օրս գիտութեան թանկագին գտններէն մէկն է: Հայերէն շատ անուններ որ մը պիտի ստուգարանուին Փռիւգերէնի միջոցաւ, որովհետեւ "Les races portent avec elles dans leurs migrations leurs souvenirs, et les appliquent aux montagnes et aux fleuves nouveaux qu'elles trouvent dans les pays où elles s'établissent" (Renan, de l'origine de la langue, էջ 226.)

Համակին ուրիշ մասերը զանց կ'ընեմ, մանաւանդ որ ինչինչ բան կապ չունի մեր իրեն գրոյն հետ: Ար յիշեմ միայն այն մասն, որ վրական ձեռագրին հնութեան վրայ է: Ուսուցչապետն ամէն թղթերու մէջ կը յեղեղէ որ ըստ հնագրական տեղեկութեանց՝ վրացերէնը իբր Ը—Թ դարերուն վերագրելու է: Յիշեալ նամակին մէջ այս մասին կը գրէ նաեւ հետեւեալը. "Հնագրութեամբ գրուած ժամանակն որոշելու նկատմամբ թէ հայերէն եւ թէ վրացերէն բնագիրքն իրարմէ կախում ունին: Վրացերէն ձեռագիրս անթուական է. եւ այսպիսի կանուխ ժամանակի մը համար թերեւս բացառապէս հնագրական պատճառները միակ լիովին կարող չըլլան բոլորովին ապահով որոշում մ'ընելու համար: Բաց աստի՛ կ'երեւայ թէ Հայոց ամենահին ձեռագրաց տառերու նկատմամբ կ'արժէ այն ամէն՝ ինչ որ վրաց համար կ'արժէ: Վրաց թով ամենահին ձեռագիրն է Պարթիւրոնի Մարմարայի մը Է—Ը դարերէն, որ չէ թէ գլխաբոլով, այլ ու—էլեմէնտ տառերով գրուած է: Կայ նաեւ երկրորդ Պապիրոս մը նշոյնպէս Է—Ը դարերուն, որ թէեւ գլխագիր է, բայց իւր գլխագրի տառաձեւերը ձգտում մը կը ցուցնեն սովորական ընթացիկ գրի հետեւելուն եւն: — Յամենայն դեպս կրկնագրիս մասին տակաւին երկար ուսումնասիրութիւնք ըլլալուն են, անոր ամէն հանգամանքները վերջնականապէս որոշելու եւ յերեւան հանելու:

Կրկնագրաց մասը չհիական՝ աւելորդ չենք համարիք համառօտիւ յիշել ձեռագիր մ'ալ, այս անգամ յունարէն կրկնագիր՝ հայերէն ձեռագրի մը ներքեւ ծածկուած: Եւ այս բանս զարմանալի չէ: Հայոց ձեռքը՝ ինչպէս ցայսօր ալ բազմաթիւ հայ ձեռագրաց կազմի յունարէն պահպանանքները կը ցուցնեն, յաճախ կը պտտէին ի մասնաւորի յունարէն եւ ասորերէն ձեռագիրներ: Երբ մաշէին կամ անգործածական ըլլային ու թերակատար, շատ դիւրին էր անոնց գրութիւնը ջնջել ու գործածել նիւթը նոր գրութեան: Այսպիսի հայ ձեռագիր մը գտած էր Կրկնագրաց հռչակաւոր հրատարակիչն Թիշնետորթի 1844ին Արեւելք ճանապարհորդելու ատեն, ինչպէս նաեւ արարեղեն

մը. երկուքին ներքեւ ալ Հին յունարէն կրկնա- գիրներն; Նոյն գիտնականն ընդարձակօր իտասած է այս կրկնագիրներու մասին իւր «Անտիպ սրբազան յիշատակարանք»¹ երկասիրութեան Ներածութեան մէջ, եւ նոյնտեղը հրատարակած կրկնագիր բնագիրը: Նախ նոյն հայերէն ձեռագրին ներքեւ գտած է 48 էջ կրկնագիր յունարէն Նոր Կտակարանի առ գրքերուն՝ Աւետարան Մատթէի (էջ 3—6), Մարկոսի (էջ 17—20), Ղուկայ (էջ 21—26), Յովհաննու (էջ 27—36), հասած Գործոց Առաքելոց (էջ 37—44) եւ թղթոց Պաւղոսի առ Կորնթացիս եւ առ Յիտոս (էջ 45—48): Այս կրկնագիրք Ե, Զ եւ է դարերէն ն. ուստի ինչպէս գիտնականք մի առ մի ցուցուցած է նաեւ գրերու տարբերութիւնէն, ո՛չ թէ մէկ, այլ գո՛ւէ երկու այլեւայլ յունարէն ձեռագրաց մնացորդքն են:² Այս պակասաւոր թերթերը գրտնելով Տայ մը ընդեր եւ նոր գրեր է: Գիտնականն Եփեսոս գտած էր հայերէնը, իսկ յունարէն կրկնագիր. ձեռագիրքն ալ Աղէքսանդրիան կը համարի, այնպէս որ Յունաց հատակոտորքս՝ հայու մը գործածութեան անցած՝ իրենց հայերնիքը փոխած չեն: Յունարէնքը կրկնասիւն մեծագիր ձեռագիրներ էին. հայը կրկին մեջած է իւրաքանչիւր թուղթը, եւ յաճախ վերի կամ վարի եղբրքէն ալ կտրած, որով միջին չորեք-ծալ մասնէի ծաւալն առած է իւր գրչութիւնը: Ինչպէս գիտաւ կը հաշուի՝ նոյր 28 մեծագիր թուղթ գրած էր՝ ընդերու եւ նոր գրելու համար: — Նոյն գիտնականն իւր երկրորդ ձամբորդութենէն 1853ին հետը բերած էր նաեւ երեք կրկնագիր մագաղաթեայ թղթեր, որոնց գրութիւնը ընթաց էր հաւանականօրէն նախնական հայ ձեռագրին գրիչը նոյն վախճանաւ: Ասոնք հաստատանքն են Բ. եւ Գ. թագաւորութեանց գրոց՝ է դարուն գրուած:³ Վերջապէս

¹ Monumenta Sacra Inedita. Nova collectio. Vol. I. Fragmenta sacra palimpsesta sive Fragmenta cum Novi tum Veteris Testamenti ex quinque codicibus graecis palimpsestis antiquissimis nuperime in Oriente repertis. . . ed. A. F. Constantinus Tischendorf. Lips 1855. Գերեզմութիւնք տես Prolegomena, p. XI—XIX, XXXIV—XXXVII, իսկ նոյն հայ ձեռագրին կրկնագիր բնագրաց հրատարակութիւնք՝ անդ, էջ 1—48, 177—184 եւ 185—198:

² Վեց տեսակ յունարէն գրի օրինակներ այս Հռոտոսկոտոց նմանահանութեամբ յառաջ բերած է Նոյն գիտնականը, անդ՝ Տես. Ա. 1—6 մանչն ալ մեծ դիւնագիր արտար պրոսթիթիւնը:

³ Գրի օրինակ՝ անդ Տես. Գ., 4, զվնագիր նորաձեւ եւ աւելի մանր, ըստ Նոյն գիտնականին յայտնաբեր իսպիղ զրէ՛ն. գրերու մեծն իսպական այբուբենքին մերձաւոր զոյն մ'առած է:

նոյն հայը իւր գրչութեան համար ընթաց էր վեց ուրիշ թուղթ ալ, որ հաստատած են նայեցեալ մարգարէութեան եւ գրուած նոյնչափ է դասրուն: ըստ այսմ՝ 37 թուղթ հին կրկնագիրներ Ե—Է դարերուն՝ հայ գրչէ մը գործածուած:⁴

Թէ մեր Արկնարկին այս մասին մէջ յիշուած կրկնագիրքը միակ չեն եւ շատ ուրիշներ ալ ըլլալու են, ինքնին կը հետեւի: Արգեամիք ալ անկարելի է որ՝ օրինակի համար, Էջմածնի չորս հազար, Վենետիկ իւր երկու հազար, Երուսաղեմայ գրեթէ նոյնչափ թուով ձեռագրաց մէջ չգտնուին շատ մը կրկնագրեր. միայն թէ քննուած չեն սակաւին: Ա՛հար յիշեցինք Սասնասարեան վարժարանի Թ. 8 ձեռագիր Աւետարանի իւր 964ին գրուած միջինմետրոպեան տառերով, որուն կից կայ ութ իբնագիր էջ ալ հնագոյն Աւետարանէ մը:⁵ Չեռագիր ցուցակի մը (Մետրոպոլիս, Ա՛հար-Մովսիսեան) համեմատ՝ Փարիզի անգղային Մատենադարանի հայերէն ձեռագրաց մէջ ալ երկու կրկնագիր կայ: Նախ Cod. Arm. Suppl. 15, որ ՊԵԴ (= 1374) թուին գրուած է եւ Ն. Ընդհալուց Տաղեղը կը պարունակէ. «այս ձեռագրի մագաղաթի մի մասը իբնագիր է, միջնորդութեան գրած»: Երկրորդն է Cod. Arm. Suppl. 133 բուրգրի Աւետարան մ'անթուական (կաջմուտած ՌձժԲ թուին Գրիգոր պարեն), իրը ժ.Ձ. քարու գրուած: Ասոր ալ «սկիզբից 7 թերթ կրկնագիր է»: Յունագրագիրն աւելի տեղեկութիւն նշանակած չէ այս երկուքին մասին: Աւելի մեծ եւ կարեւոր կ'երեւայ ուրիշ կրկնագիր մ'որ Աթէնքի Համալսարանի գրատան մէջ կը գտնուի: Ասոր մասին քանի մը թէեւ մեր նպատակին համար շատ թերեւեալ տարբեր տեղեկութիւններ տուած է «Հ. Ի.» ստորագրուած թղթակից մը Տիգրիսի մէկ թերթին: Թղթակիցը կը գրէ. կրկնագիրն

⁴ Գրի օրինակ՝ անդ, Տես. Գ., 5 մեծ դիւնագիր գեղեցիկ:

⁵ Բազմաձև էր մեջ այս հայ ձեռագրին մասին ունեղ տեղեկութիւն ունեցալ: Գիտնականն որեւէ նմանահանութիւն չէ դրած հայ գրչութեան, միայն կը նշանակէ թէ «Հին գոյն» ձեռն հայը, եւ դարձեալ թէ Եր Մեծեղք գտած ձեռագրաց վնայ իտաս՛ էր սա երկասիրութեան մէջ Aneodota sacra et profana, p. 17 ff. Առնեաւ ըսեմէնք այս գործը զգոխաւորար:

⁶ Տես «Հանգեա», 1896, էջ 244—6:

⁷ Տես Մարգարե, 1889, Թ. 111, էջ 8. Այսմանց Յունաստանից յօգուտանին վերջին մասը: Նախ կը յիշուի Աթէնքի ուրիշ հայ ձեռագիր մ'այն՝ գեղեցիկ մագաղաւան Հարսանից, գրուած «ի թուականութեան հայկապետն սեռթ Ռձժ եւ Գ. . . ի յերկին վաղաջրապատ», եւն: Թղթակիցը «Կրկնագիր, բառն անը կ'աւարակէ «Կրկնագիր» ըսել:

